

նւ եթէ չըլար ժողովորդ մ՛որ օգնէր պարէնով, ամէնքինս սովամահ պիտի ըլլային: Այժմ կը տեսնէք թէ ինչ վիճակի [19] մէջ ենք: Նւ այս ամենայն աղէտը ոչինչ են ճամնաւորութեանը աւնոց, որոնք կը վախնանք թէ պիտի ճասնին շուտով:

[20] Գիտեմ՝ որ իցրել քարեկամ պիտի վշտակցիք իմ թշուառութեանցս, ինչպէս ես իմ առաջին նամակներուս մէջ ցուցցիք իմ ուրախութիւնս ձեր յաջողութեան նամար . . . :

Հոս կը դադրին Լէոնարտի նամակները: Հրատարակէն հոս դաժժ է նաեւ (Պոպ. ՃԻ) արեւգրական ճշգրտագտակի մը Լէոնարտի ձեռագրիներուն, որ կը ներկայացնէ երեք պլեկեպլ դրիւք հոյ դէմքեր: Լէոնարտը մասնաւոր փշոթ մը ցուցած կ'երևայ այս կերպարներէնը լաւ նկարելու, եւ եթէ Համեմատեալ ճարտար նկարչին միաստուերագրիներուն հետ՝ արդիւմբը շատերէն աւելի յաշորած են:

Յ. Յ.

Կ Ե Ն Ս Ա Գ Ի Ռ Ի Թ Ի Ն

Գ Ի Բ Գ Ի Ս Ի Մ Ը Ն Ե Ն

(Արտակի խորհրդական Հռոնգախոյ):

Գրիգոր Սինայեան, Հայաբարբառի հոփն անգամ տէրութեան խորհրդանոցին ընտրուած պատգամաւորն, յամենեցունց մեծարուած եւ արդիւնաշատ վառմի քաղաքագետն, աստեանկաւրութեան նախագահն, արքունի խորհրդականն եւ կամոթիկէ Հայոց եկեղեցական վարչութեան հոյաբարձուն, ծնած է Կերլա - Հայաբարբառը 1823ին Յուլիս 2ին: Հայրն էր Յովհաննէս Սինայեան, մայրը՝ Վերոնիկայ Կոստանֆի (Աստուածատրեան): Եովհաննէս Սինայեան քաղաքի ամենէն մեծարեալ քաղաքացիներէն մէկն էր, որ դարուս երկրորդ կիսուն սկիզբը շատ տարի ամենայն յաջողութեամբ վարեց աստեարանու-

թեան պաշտօնն որ այն ատեն կար, ինքնակամ հրատարակելով նոյն պաշտօնին եկամտէն:

Սինայեանին նախնիքը քաղաքիս հիմնարկութեանն էր — գրեթէ երկու դար — միշտ մեծ պատուով մէջ էին իրենց քաղաքացեաց առջեւ: Իւր պագերն էին որ անցեալ դարու սկիզբը քաղաքիս Աւետման Ս. Աստուածածանի նորակառոյց եկեղեցին շինեցին իրենց անձնական ծախիւրէ, որ եւ միւսնէ ցայտը կանգուն կը կենայ եւ հիմայ ալ Սինայեան գերդաստանին պաշտպանութեան տակ է: Այս եկեղեցւոյն պատկերը նոյն իսկ իրենց ազնուականութեան նշանին մէջ կը տեսնուի:

Գրիգոր Սինայեան տարրական ուսումներն իւր ծննդեան քաղաքն առած է, իսկ վարժարանի եւ իրաւաբանական ուսումները՝ Գլազէնպուրի լիկէոնը լինջընելով՝ Մարտիաշաբէյէ գնաց, ուր որ վճարաբեկ աստիճ (Entscheidungsgericht, iðlðtábla) մէջ ստացած իրաւագիտական հրահանգէն հետեւ, փաստաբանութեան խիտ քննութեան ըրաւ: Այնուհետեւ՝ Կերլա - Հայաբարբառն ընտրեց իւր գործունէութեան ստպարէզ: Հոս ամուսնացաւ Մարտինոս Նովագին, որ շատ տարի Հայաբարբառն գլխաւոր գատարն էր պատգամաւորն էր, Իւնէտտինա դստերը հետ:

Հարկւ 25 տարեկան էր, երբ 1848ին, Յուլիս 18ին իւր քաղաքը զինք պատգամաւոր ընտրեց Բեշդի ազգային մորդին համար: Իբրեւ նորընտիր պատգամաւոր Օգոստոս 22ին, զորս մտղովի օրինաց առթիւ, խոսեցաւ պատգամաւորաց սենեկին մէջ իւր ասային ճառախօսութիւնը, որ սենեկէն մեծ հաճութեամբ ընդունուեցաւ: Քիչ մ'ետքը, Օգոստոս 26ին Տարացքանց (interpell) կառավարութեանն ստորի գաւառաց զինուորական վիճակին նկատմամբ ու Սեպտեմբեր 19ին խոսեցաւ ձրի ծառայութեան (urbarium) փոխարինութեան օրինաց առաջարկութեան նիւթին վրայ — Բայց ոչ միայն ի Բեշդ, այլ նաեւ 1849ին՝ Տեպրէցին խորհրդոց մասնակցեցաւ: Հոն հանդիպեցաւ վերջին անգամ Իւնէտտ Գիշ Հոյ զօրապետին, որ քիչ մ'ետքը գնդակի բռնուեցաւ: Հուրպիտի 48ի սպասամբութեան գլխաւորներէն մին ըլլաւուն:

Ասկէ ետեւ յայտնի յեղափոխութեան եւ սատակի խառնակութեանց պատճառաւ մեր երիտասարդ գիտնականին առջեւ ուրիշ բան չկար, բայց եթէ երկու ճամբայ կամ երկու Հարաւային Լուսնորսիպէն դէպ ի Սերպիոյ սահմանը, եւ անկէ անցել ի վտարանգութիւն, եւ կամ լիողուլ քաղաքագլխութիւնն եւ ենթար-

թիւթեան մէջ կը գտնուի նաեւ ձեռագրիներ որոնց նիւթն Ալլեքանց վրայ է (տես ԹԻ. 1030, 1031 եւ ԴՆ. էջ 237) եւ երբ կարգի գրուեցան այս արձակ թերթիներ, որոնցմէ կոպտուեցաւ Codex Atlanticus ըսուածը, ասոնք զրուեցան այս ձեռագրոյ թով հոս տեղը, եւ հաւարելն աս երկուքն ալ մէկ թերթի վրայ կեցոյ: Եթէ այս չէ պատճառն որուն համար Dr. Jordan այն վերջիսմը տիտղոսը գրած է, ուրիշ պատճառ մը չեմ կրնար երեւակայել: Ձեռագրէն է քննակալ լիկէոնը արտաբերուած էր եւ զգուստու: Կրնայ լէոնարտի մասնակցեան իտալացի յարմարէլ քաղաքի մէջ իրավաբանութեան բնակիչները թիւթագրող աստեղծողն էր: Ն. Ն. Ն.:

կել ինք զինք բայցարձակ իշխանութեան օրինացը: Ինք գարձաւ Գրանսիլուանիա եւ Գլազէնպուրկ զինուորական գաղտասանին առջեւ Տանուեցաւ: Բայց ազատեցաւ իրաւագիտութեան իւր վաղեմի ուսուցչին միջնորդութեամբն, որ նոյն զինուորական գաղտասանին անդամ էր:


Իսովպոյղ ժամանակներն անցելէն ետեւ, քաղաքականութեան ասպարէզը թող տալով՝ իւր կալուածները գնաց եւ Տոն ուսումնական ղեաղմանց տուաւ ինք զինք: Բայց չկրցաւ երկայն ատեն Տանդիստ վայելել: 1861ին Կերլա-Հայ-աբաղաբը զինք քաղաքապետութեան պաշտօնին կուղեց: 1863ին Սող. Կաբաւկոյն Տետ շերմանչատի ժողովոյն պատգամաւոր ընտրուեցաւ, բայց այս ընտրութենէն Տրաժարեցաւ: 1865ին Գլազէնպուրկի ու յաջորդ տարին Բէշքի պատգամաւորաց սենեկին պատգամաւոր անուանեցաւ, եւ 1875ին դարձեալ քաղաքապետ ընտրուեցաւ: Ինչպէս որ 1865էն մինչեւ 1868, նոյնպէս յաջորդ եւսամայ (1869 — 72) միջոցին տէրութեան պատգամաւոր ընտրուեցաւ: Ընդ-Տանրապէս իւր պատգամաւորութեան պաշտօնին մէջ շատ գործունեաց էր Միւսյեան:

Երբ 1868ին Հունգարիոյ եւ Գրանսիլուանիոյ միութեան օրինաց եւ կանոնաց վրայ կը խօսուէր ու կը Տակաճառուէր պատգամաւորաց սենեկին մէջ, Միւսյեան իւր գեղեցիկ ճառախօսութեամբն՝ Ստորին սենեկին մտազբուծիւնը Գրանսիլուանիոյ կամոռովէ կ'ազդէր եկեղեցեաց վրայ դարձուց: Իւր խօսակցութեան արդիւնքը կը գտնենք 1868ին տրուած Տունգարական օրինաց ԽԳ. Գլխոյն, 14երորդ յօդուածին մէջ, որ յաջորդն սահմանած է. « Գրանսիլուանիոյ այն ամէն օրէնքներն, որոնք Աստեպլի եւ վաղեմի Հունգարական կուռած մասերուն մէջ ընդունուած կրօնի գաւառութեանց (vallásfelekeret), եկեղեցեաց եւ եկեղեցական իշխանութեանց կրօնական կիրառութիւնն եւ ինքնիշխան աղատութիւնը, Տասարակաց իրաւունքը, իրարու մէջ եղած

յարաբերութիւններն եւ գործունէութեան սահմանը (Wirkungskreis) կ'ապահովենք՝ ոչ միայն առանց միատու պիտոյ պահուցի, Տապա միանդամայն յոյն եւ կամ ողիկիւց Տայ եւ արեւելեան յունածէս եկեղեցեաց վրայ պիտոյ տանք սահմուն: » Օրինագրութեան առաջարկութեանց սկզբնական բնագրին մէջ « Կամ ողիկիւց Տայ Բացատրութիւնը չկար, եւ իւր ճառին Տետուութեամբն յօդուածին մէջ առնուեցաւ: Եւ այսպէս՝ այս օրինաց ձեռք մեր եկեղեցեաց պատրուան ասպահով գրիւրը՝ Միւսյեանին Տանձարեղ ու ազդու ճառախօսութեան արդիւնքն է:

1872ին երկու դար լրացած էր, որ Հայք Միջպէլ Արաֆի Ա. իշխանէն Տրաւիրութեամբ Գրանսիլուանիոյ անընդՏատ պատերազմներով ու ներքին խռովութեանց պատճառաւ ինկած վաճառականութիւնը նորոգելու Տամար Գրանսիլուանիոյ կողմէն եկան եւ Տոն գաղթականութեան այլեւայլ տեղեր Տիւնեցին: Միւսյեան, իբրեւ քաղաքապետ, առաջարկեց որ Կերլա-Հայաբաղաբոյն պատմական գեպքին երկպարեան յորեկեանը մեծաւ Տանդիսի տաճարին: Այս գեղեցիկ գաղափարն Տամարական ընդունելութիւն գտաւ, եւ անոր մասնաւորութիւնը որոշելու Տամար մասնաժողով մ'ալ անուանեցաւ քաղաքին պատգամաւորութեան կողմանէ: Եթէ չենք սխալիր, մասնաւոր կէտերու վրայ ալ խօսուեցաւ եւ առանձին որոշումներ ալ եղան: Այսու ամենայնիւ՝ երկարեան տաճարութիւնը չկատարուեցաւ, անշուշտ քաղաքական նկատմունքներու պատճառաւ:

Թէ որչափ կը ճգնէր Միւսյեան՝ իբրեւ տէրութեան պատգամաւոր իւր քաղաքին իրաւացի պահանջներն ու շահն յառաջ տանելու, անկէ ալ յայտնի որ Կողմանտ Գոթի երեւելի գիտնականն ու Պայա քաղաքին ընտրեալ պատգամաւորն, օր մը երբ Միւսյեան գարձեալ իւր քաղաքին Տամար կը խօսէր, այսպէս ըսաւ. « Բարեկամ, Կերլա քաղաքը գետ



ԳՐԻԳՈՐ ՄԻՍՅԵԱՆ

կենդանութեանդ աստն թեզն արձան պիտի կանգնէ: 7

Եւր շուշարիդ դաւաւապետութեանց սահմանները փոփոխուեցան եւ նոր կարգադրութիւններ գտան, Սիմայեան հինգ աստնական իրաւունք ունեցող թաղաքներու, այսինքն Կլաւդեպոլիսի, Հպաքարաքի, Ջըլահի, Գոլոսի եւ Սեգի դաւաւապետ անուանուելու որոշուած երկարավարութիւնէն, այնպէս որ այն աստնական ներքին գործոց պաշտօնեայն այս քաղաքներն ընտանական խօսակցութեան մէջ՝ «Սիմայեան կոմսութիւն» կ'անուանէր: Սակայն ինք' սոյն պաշտօնէն Տամատութեամբ հրաժարեցաւ, եւ իւր միտութեանցն աւելի համապատասխանող աստնական պաշտօնն առաւ:

Իբր աստնակալութեան նախագահ իւր անհամեմատ արգարտութեան նման հետ ընկերացուցած էր հիմնական գիտութիւն, անձնանուէր փորձունէութիւն եւ շրջակայեաց ու խոհեմ կառավարութիւն, որով դատարական պաշտօնին մեծ պատիւ բուս: Ասոր յայտնի վկայ է պարսն Ապրուս Արոր՝ Մարոզվաշուհէի զձուատու աստնին վաղեմի նախագահն, որ Սիմայեանին վկայ մեծ Գովետտիք եւ մեծարմտք կը խօսէր: Ատնապետութեան պաշտօնէն հրաժարելէն ետեւ՝ Հպաքարաքը զինք 1877ին եօթներորդ անգամ սերութեան ժողովոյն պատգամաւոր ընտրեց, եւ 1879ին հայ կաթողիկոսեան կեղծեցական վարչութեան հոգաբարձու անուանուեցաւ: Ասկէ ետքն իւր գլխաւոր ջանքն եղաւ հայ եկեղեցւոյ ու պղծոցաց յառաջացումը: Վասն զի ալ արժանեաց եւ զհոգրութեամբ լին հրապարակական կեանքէն եւ քաղաքային իրողութիւններէ հրաժարելով առանձնացաւ, յանձնելով մանաւանդ այս վերջինն իւր փեսային եւ պատգամաւորութեան մէջ իրեն յաջորդին՝ Տ՝ Անտոն Մոնարեանին, — որ մեր մէջ երեւելի մասնակցի եւ ազգանդաւոր պատգամաւորներն մին է:

Ձանցող ազգայնոց ծանօթացընել այնպիսի անձի մը հրապարակական կենաց ըմբացքին ամենէն նշանաւոր կէտերն, որ ամենէն սիրուած է եւ իւր մեծ արժանիքն ամեն շուշարահայոյն ծանօթ է: Մեզի կը մնայ Վրասիականից ազգայնոց հետ ընել միշտ. ընդ երկար կեցցէ, եւ ապա վերստին ծաղիկ յերկինս:

Կերոս-Հայաքաղաք:

Ա. ՓՈՓԱՍ

ԱՍՏԵՆԱՐՈՍԱԿԱՆ

Փր. Միլլերի Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes համամարտի թիւթն մէջ (N. 204, 1888, 3 հտար. էջ 259—262.) գրած հետեւեալ յօդուածն է թարգմանմանը ամբողջ:

ԱՐՄԵՆԻ ԳՈՎԻՐԹԵՆԻ

Պատմութիւն Աւաքելի Գովիւրթեայ ոսկադիպուածոց Հայաստանեայց եւ գաւառին Ալաքաքայ եւ մասին Գոլթմոն գաւառի սկսեալ ի Ռուրթութեանակէն Հայոց մինչ ի Ռեժիթիթ. բոս ձեւանաքի օրինակին արտադրելոյ ծախիք եւ հոկոսութեամբ հեղինակին, Տպեալ հրամանաւ սինդի ար. Էլիթանի ի Վաղարշապատ ի սպարաւի սրբոյ կաթողիկէ Էլիթանի, 1884—ՌԵՎ. 80, 524 երես:

Աւաքելի Գովիւրթեայ Պատմութիւնն՝ որ ժեղ գարուն կ'ապեր, հայերէն հարուստիւս գրոց կարգէն է, որովհետեւ թեկեւ Ամուրեամտ տպուած էր, ամբողջ տպագրեալ օրինակը Արեւելք ուղարկուեցան եւ հոն իբրեւ շատ կարգացուող գիրք մաշեցաւ եւ կամայ կամայ անհետացաւ: Զ. Բեդերման Արեւելք բոսմ ուղեարութենէն յառաջ նոյրը չէր տեսած երբեք, եւ հարկն արդայի մէջ բախտ ունեցաւ օրինակ մը գտնելու Պերլինի պետական մատենադարանին համար: Այն պատճառաւ ժամանակայամբ եւ օգտակար գործ էր գործեց Ռիլիանդի սինդն սոյն հարուստիւս գործոյն նոր տպագրութիւնն ընելով, եւ այն՝ Ա. Տպագրութենէն լուսագոյն կանանկաւ:

Գործոյն հեղինակն՝ Աւաքել Գովիւրթեայի, ինչպէս մականունէն յայտնի է՝ Գովիւրթեան էր, Մահուան տարին՝ Էլիթանի գերեզմանատան մէջ իւր գերազմանաբար զոյգ գրուած է, այն է՝ Ռեժիթ. (1669): Որովհետեւ հեղինակն իւր գործոյն վերջը կ'ըսէ թե՛ նոյրը՝ «յաւուրս ծերութեան ժամանակ» սկսած է, կրնանք թճ գարու վերջին տարիներէն մէկն իւր ծննդեան տարին համարել:

Ինչպէս հայ հեղինակաց շատերն՝ նոյնպէս Աւաքել եկեղեցական է: Իւր սեպհական վկայութեան համամարտ Էլիթանի մեծցած ու կրթուած է, եւ ի մասնաւորի զՓիլիպպոս Ա. Վաթիղիկոս (1632—1655) իւր ուսուցիչն կ'անուանէ: Ասոր թեղարութեամբ Աւաքելն, ինչպէս ինքնին կը պատմէ, (Գլ. 46, էջ 515) 1651ին իւր պատմութիւնը գրել սկսած է: Ասոր զոյգ աշխատանք է շուր տարի, այն է՝ մինչեւ Փիլիպպոսի մահը (1655), եւ անկէ ետեւ երեք տարի մէկ ի թողած է գործը: Յակոբ Գ. Փիլիպպոսի յաշտոյն հրամանաւ հարձեալ սկսած է շարունակել եւ մինչեւ 1662 Տաւուցած: Այն ժամանակ Էլիթանի սինդի սպարաւին Ամուրեամտ էր, ուր գործն Ոսկան եպիսկոպոսին խնամով տպագրուեցաւ, (80, 650 երես), բայց բաւական կամայական եւ թեղի եղանակաւ: Հեղինակն

* Pettermann, Reisen im Orient, Լաբով 1860—1861, 80, 2 ար. Ա. էջ 223: 2 մ. Կ. Կ. Neumann, Arn. Lit. էջ 249 ծան. 1: Իս ալ իմ օրնակի հայ եկեղեցականի մը լուրջ պարտական եմ, որ նոյնի Արեւելք ինձի զննք բաւական բարեք գտով: